

# ԱՅԼԵՐԵՍԼՎ

## ՆԻՐ ՀՐԱՑՈՒՑՈՒԿՈՒԹԻՒՆ

1. EUSEBIUS' Kirchengeschichte Buch VI und VII aus dem Armenischen übersetzt von Erwin Preuschen. Leipzig, I. C. Hierich'sche Buchh. 1902. se XXII, 109 S. դիմ. 4 M. [Texte und Untersuchungen, Neue Folge, VII B. 3. Heft.]
2. Vom Kaukasus zum Mittelmeer. Eine Hochzeits- und Studienreise durch Armenien von Paul Rohrbach. Leipzig, 1903.
3. ՄԱՆՈՒՍԱՅԻՆ Յ. Բ. - Ըստարակա պատկերապրադ աշխարհագործներ, 59 պատկերներով և 12 քարտուսներով. Կ. Պոլիս 1902: Տպ. Յ. Մատթէսնեան: Էլք 4: 174: Գին է՝ 3/4 դր.:
4. ԱՅԹՈՒՅՆ ԱԱՐ. Բ. - Ա. Քիրը Աշխարհագործնեան պատկերապրադ, տարածակ Ա. Յ. Ա. աշխարհնեան տան: Կ. Պոլիս 1902: Տպ. Յ. Մատթէսնեան: Էլք 8: 142: Գին է՝ 3/4 դր.:
5. ԵՊԹՈՒՄՆ ՊԴՊԱՅԻՆ. - "Եղեցու պօտոկողուն տարացան և ու պրօտուուն" - Հայերէն և յունարէն հրատարակ Փ. Ն. Փինչ: Տպ. տպ. ՄԱ. Մարտիր. 1902. Էջ էլ 120:

1. EUSEBIUS' Kirchengeschichte Buch VI und VII aus dem Armenischen übersetzt von Erwin Preuschen. — Էլք թէրթին մէջ անցեալ տարի (1902, էջ 6-9) Դր. Երիմն Պրէշշն՝ իր երկու անդամնեկ Հայկական ուսումնաբորութեաց առժմի՝ Հայ հասարակութեաց լին ներկայացուէր իր որ Հայացէն, կը առանէ թէ մատերակի հրատարակէ Եւսեբիայ Եկղ. պատմութեան Զ. Եւ Է. գրքերուն թարգմանութիւնը: Այժմ կրնաւը բարձ թէ Է Պրէշշն մէջ ծառայութիւն մէ մատուցած և Եւրոպացի գիտնակունց նոյն պատմութեան լիշեալ երկու գրքերը գրեաներէնի վերաբերուլ:

1901ին Եւսեբիայ Եկղ. պատմութեւնն ասորէնէ գերմաներէնի վերածեց Նէստորէ նոյն կորեւուր գիտուն ասորէնէն մէջմուտ գիտնականաց մատաշեկ ընելու դիտմաք: Խնչպէտ յատնի է, ասորէնէն հրատարակութեան մէջ Զ. Եւ Է. գրքերը ամբողջապէս իր կամացն ծանօթ ճենադրոց թերոյթ ունենալուն: Թէրթին մէջ (1898, էջ 175-180) Հ. Բ. Տաշեան "Եւսեբիայ Եկղ. պատմութեան ասորի բանգիրը" համեմատուած Հայերէնին հետ, մասնահասականով մանրամատ խօսած է՝ ասորէնէն քանզին հրատարակութեան և Հայկական թարգմանութեան անոն հետ ունենաց աղերսին լրաց: Աւտի աւելորդ է՝ մի անդամ ըստածների պատեղ երկրորդէլ: Քանի որ Եւսեբիայ Եկղ. պատմութեան նախնական հայ. թարգմանութիւնն ասորէնէն եւ լուս է, Պրէշշն պատք համարած է՝ Նէստորէն գրադաւութեան մէջ զենքաղաց անոնքի գերած. թարգմանութեւնը լրացնել: Հայերէնէն թարգմանելով պակած Զ. Եւ Է. գրքերէր:

Ներածութեան մէջ թարգմանիւ նախ (էջ 1-11) ընթարակօրէն կը խօսի այս ճենադրաց վրաց, զօրոնք գործածած է Հ. Ա. Տաշեան իր հրատարակութեան մէջ զենքաղաց նախնական թարգմանութեան համար: Պրէշշն Պոնիրէնէ ալ Վէնետիկի կրկին ճենադրաց վրաց — զորոնք

ուրծածած է Հ. Տարեան՝ տեղիկութիւն առած ըլլալով՝ համեմատութեամբ այն եղանակացութեան կը հանի, թէ Հ. Տարեան հնագոյն թ. 1606 ձեռագիրն իրեն լիր նախ հմբ բանելով ալ՝ բոլորպին անտես- ապէրն որ վերինս ինչ ինչ տեղիր լաւագոյն ըն- թիրուած վրէծայք: Ասկան պէտք ենք բռնել, կը յարէ, թէ Հ. Տարեան թ. 1606 ձեռագիրն ամե- նայն շշդութեամբ ի լրս ընթարեալ մղի տես- ներու հարաւորութիւն տուած է թէ Հայ թարգ- մանին նշշպէս հոգ եւ փոյթ տարած է իր առջիւ ասորէնէնի համատարան թեամբ ի հայ վերածեալու: — Կը միշտին Եկղ. պատմութեան այլ հայ. ձեռ- ապէրիրը:

Թարգմանիւ կ'անցնի այն կետին թէ Հայ մատանագրութեան մէջ որ գործածուած է Եւսե- բիայ Եկղ. պատմութեւնը: Ըստէն եաքը թէ Հայ կը կը գրիթէ ասումնասիրուած էլ, ինքը քնուու- թեան կ'առնա Արքարուութիւն առաջ առ Եւսեբիայ (Թ. լ. Եւն) Եւ Ա. Պողիկարոսի Վկայարանութիւնն առ Եւսե- բիայ (Դ. Եր): Եւ ի վարսւե վիայարանութիւնն, Վենետ. 1874, Հա. Բ. էջ 233-238: Արշնյու համեմատութեան ըստ է քարէն Պողիկ Գետակէր (ամէ Հայկական աշխատակիրութիւնը հայուսէտ Պ. Գէթթէթէրի, Ազգ. Ա. Ֆէր. Մանդր. Ժէ, էջ 57-64): — Այսանէն թարգմանիչը (էջ մէ-մէ-է) կը յիշէ պէտք ամէն ապացցուիրէն, որպէս Հայ. Ձերգմանու- թեան ասորէնէն եղած ըլլալ աստարակուսէլի կ'ընեն: — Հայերէն թարգմանութեան յարդն յայնմէլ կը կայանայ, որ հնարաւոր կ'ընէն ասորէնէնը առուգեսուկ: Անանց մանրամատու- թեանց իշնալու քննութեան կ'ենթարկի ասո- րէնէն թարգմանութեան յարգը (էջ մէ-մէ-է): Խնչ որ ասորէնէն թարգմանութեան համար կ'ը- ստի, կը մերժեցու սանե Հայ թարգմանութեան: Հի մէ-է. Թարգմանիւ բանին կ'ընէն Հայ թարգ- մանութեան ժամանակին լրաց եւ Հայական կ'ենթարդէ 420 տարին: Հայ թարգմանութեան հնութեանն ու գրիթէ սորիկական հաւատարան- թեանէն կը տեսնուի իր յարդը:

2. Vom Kaukasus zum Mittelmeer. Eine Hochzeits- und Studienreise durch Armenien von Paul Rohrbach. — Առաջին անգամ չէ, որ գերմանաց ուսումնակէր ճամանակաշրոյդի ա- ռունն հանգէս է գալիս մեր թէրթերուութիւն: Քանից արդէն ուղերձուած լինելով ի Տաճկահայու եւ միջրէսս յԱնդրէսկավաս, պ. Դր. Ռորամ միշտ դրաւած է մեր մամալի ուշադրութիւնն եւ Հայ դիտական ըշշաների համալրանկնն: Այս անդամ բրդ ընդարձակ 224 էջցից բաղկացած պատկերազրդ գրադաւութեան յարգնի Պարուու մանրամատ լինկա- րագը իւր 1898թ. ուսումնական ուղեւորութիւնն ի Հայու, կցելով վերանմ գլուխ եւս 1900- 1901 թ. ապաւորութիւններ Հայոց Միջագետ- քում: Օժաւակ ի մէկ խօս գիտուութեան ընթու- նակութեամբ, համակրեց պ. Հեղինակը բաց կ'ան- ենթերցողի առջեւ մի շարք բնութեան տեսարան- ներ, քաղաքների ուղարկուած գիտերի, վայերէրի, հայոց աւելակների նուրբ պատկերներ, Տփկեմից միշտեւ

Աւահայ, երկար կանգ առնելով երկիրի բնիկ ժողովրդի՝ Հայերի՝ կուլտուրական կենացքի վերայց Գիրքը անգուհատելի է մնաւասն գերանացի հասարակության համար, որ պատական միջոց ունի ծանօթանալու մի տար աղքադ համար շնորհել հեղինակի անաշառ լուսաւորութեան և նորա բազմակողմանի տեղեկութեանց երկիրի մասին. գեռ. Ա. Գլիմուր, խօսելով Ռուսահայերի ազգային բանասրութեան մասին, պ. Գր. Ռոբարի կը շշտատ այս հանդամնեցի վերայ, որ Հայութը պայմանագիր քաղաքական պայմաններից ստիպուած իրանց բոլոր եռանդն թափած են իրանց անտեսական գործիքները բարեկելով վերայ. «Հայրա մարդ կը մարդի, եթէ Հայրիք այս վիճակը միայն վաս համառ ուզը ըլքուն, Կաւելացն էն նա, Հակամապին, ըստ պ. Գր. Ռոբարի, երեւոյթու պացցոյց է Հայերի կուլտուրական ընդունակութեան, որ նոյն միանգամյան կը սարբերէ Արացիներից, ապագան անշամանը իւ Ժամայ Հայերին եթէ Ռուսաստանը ժամանակին դէկի հարաւե եւ արեւելուր ընդգրածակի, գերիշնող կէտի հարաւե կուլտուրապիսու առողջ տարրը գարձեայ Հայերը պէտք է ինեն (Եթ 11—13).

Հնորհաւորելով գերմանացի ճանապարհորդի  
այս շնորհակի ուսումնասիրութիւնն, մենք թշուլ  
ենք առաջ մեզ յուսում, որ առ կ'ունենայ իրան  
արժանի հետապնդեա, որդուն դիտութեան եւ ար-  
քարութեան բնիմի առաջ կը հրահիեն հայ արքէ  
անցեան եւ ներկան։

Шинийн төхөнгөдээ энэ тохиолд нийтийн тогтолцоогоор

բրոց վայ՝ կարելի է չէ տառը լւս յօրինուածուա-  
թիւնը ինքը տարիկայ ընել. ամենայն ճառամքը  
լի համապատասխանէ եւ ճառամք իսկ կը գերա-  
նացնէ շատ մ'եւրոպական նոյն կարգի դասուազ-  
քերն ըստ Սամական մնաց տարբեր բան մին ալ կը ճառ-  
ամքնէ, որուն դուք Հեղինակն իսկ ինչնին իբր  
իրաւադաւահանիք:

Առանց շախմանցութեան, աշխարհագրասահման համար պատրաստուած ույս կարդի քասագրոց պէտը չէր գգացուեր մեր ագդիմ մէջ. բրդէն ասոր գարօնն տարուած էր աշխարհակին նմանան Գարագատանին դասագրքէն սկիւել, ինչէւ. Խանճեանի (1902) — գիւրուսոյց եւ նաև ապատրաստարազանի եազը Ա. տարան աշխարհագրութեան ընթացքին եւ եւակիոնու աշխարհաց համար սահմանաւած — դասագրքը: Խսէ Ք. տարան ծառայութիւնը կը մասնակինք Յ. Գ. Գարագատանին Պարիչւութեար ու իշխանութեանը (Կ. Պ. 1892), որուն յօրինուածաւ թիւնը գրքիւ նոյն է առաջիկային հետ, զոր գերա մեր աղջ. վարժան նմաներուն մէջ մէջ օգտու կը գրքածածին: Նմանական գէս Գ. Մ. Ազգանեանին նոր ու իշխանութեաննէնը, որուն սուզ ժամանակի մէջ մոզի միայն ծանօթի տապագութեան արքանանաւ բաւական մեծ ապացոյց է, նոյնին դպրոցայ մէջ գտած չիրմ ընթաց բարձրակայտ թեան ու նոյն եւ այս գիլի առաւել թերեւուն ներկի ըլլայ մեր ըսել, թէ ըստ մասին աւելորդ աշխատութիւն մըն էր Յ. Հեղինակին յանձն առաւել, թէւն իր հման ու փարձուութեան ըլլայ հաստատուած գործ մը ի աեսակի իրուունդուունէի է. պայ զատ ինդիք:

Սակայն ամբողջ ազգին մէջ գեռ շատ մ'ուռ  
իշ դիտութեանց, եւ այն աշխարհագրական ուսու-  
ման հետ սերեւ առնչութիւն նեղոյ դաստիարակու-  
ման հարածեց Հարուր զգացի է, օրոնց պակաս լիցը-  
լում եւ եւ ինչ առաջ առաջին քայլն առաջին  
ուսուած — այլ եւ ոչ վրա նորհուած է թերեւու:  
Դյուր են մեր մէջն երկրախօսական գեղցիկ ուսմանը  
զգապղոջ գրեթե, ոչ եղած է Գարաբաղչանէ ետքը  
Տիեզերագագաթ առաջն վրա գիւղ դիտաւոյց ու բառ նո-  
տապցին ասուութեանց դաստիարակութե յօրինեն ալորդ  
— կրող հեղինակ.... Ահա այս է մեր մէջ  
իրական պահանա, որ պէտք է բանիմաց հեղինակ-  
ներու ուշագրութեան առարկայ ըլլալ, եւ ոչ թէ  
նաև նաև առանձներու մէջ լիք ի սահ գրաւելու հա-

բայց դժբախտաբար այս Հիւանդութեամբ վարակեալ մեր բոլոր դասագրոց ուրիշ ճակատագիր մը տրուած չէ:

Այս թըլւագործոցին Պանցրոյն Ցանկին թարդ-  
պահութեան ծանօթ է արդէն Միաբարսին եւ Զ.  
Տաշէանի Հրապարակութիւններով:

Այս Սեպիմանու անուանք Հրապարակուած  
երկրորդ գրութիւնն է, որ լրյ կ տանիքն առաջին  
նախած կը փութաբար համառուսու և սանսահրաց  
ու շագրութիւնն մասնին պայ զարձներ:

Հրատարակիչն Ա. Ֆինկ ասով դիտած չէ

4. У. Գիր Աշխերաբյաննեւն ուղիւրութիւնը՝ ուղարկութիւնը Ա. Ե. Բ. ուղարկեած հոգուր. Առաջնահանձնաւ աշխարհագրութեան էտարքի գասահիք մ'եւս, ու ահամնաւուած էտարքաւուի գարզնացքի. Ասոյ յօրինուածութիւնն ալ ըստ անդամական վերջուն հետ նյու է. իւրաքանչիւր զլանցի թիշջիւ Հեղինակի հարցարար մ'աւելցուած է, ի դիրութիւն ուսուցչաւ. Սակայն ուրիշ առակելութիւն մըն ալ ունի գասագրիպը. Նախ ըստ կարելաց սապա է մանուկ սանին մասողալ ըմբռնման աշխանձն ամենին եղող բարեկ ու բացարարութիւններէ, եւ երկրորդ նորու ուղարկեածն հետաքրքրութիւնը շարժենու համար տեղ տեղի գեղեցիկ պատմութիւններ եւս աւելցուած են, նպաստակ ունենակներէ, իւրաքանչիւր ազդաց սովորութիւններն են՝ եթէ առանին եւ եթէ քաղաքացինն է գիր եւ ի պատճեր բացարարեւ:

դժունական աշխարհի ներկայացնել Ա. Նպիփանու ներջայուղած գրութեան ընթացական հրատարակութիւն մը, ոյլ ի բնագես կը տեսաւ, ընձեռել որկ ընագրի մը, նիթ ապագայ ուսումնակարգեթեանց։ Այս կետէն նկատելով հրատարակութիւնն, ամենայն նիստան կատարած առ և յաջորդութեան համարիլի թողը չպատճ ու որքին մասն ձեռք սեղու սեղներ պատիւ ունեցողն, չետր միանգամայն գրութեան վաւերականութեան, թարգմաններ եւ թարգմանութեան ժամանակին, անցն եւն վկա տեսանութիւններ - Հրատարակութիւնն կը բացիցի արքեւելան աշխարհաբար փայլը Սպոռով, մը, ուսկից կը տեղիկանանք թէ առաջիկա մատեան հանուած է Էջմիածնի Մատեան պատահի թիւ 1696 ձեռագրէն։ ուրեմն այն ձեռագրէն, ուսից լցու տեսան էր նաև չեղողի Դրաբանատին, որ կարինեանից Սայր Ցուցա-

Բայց գ-քաղաքաբար գ-ասագքիս սրբագրութիւնը շատ մասնակի եղած չըլլպան, զի՞ր չէ թէեւ չչին քանակութեած առաջ աշխարհքի վիրապանիւքէ: Ինչէ դասազքիս մը համար ունեւ ապագրական սփառ իսկ աններկի թերութիւն կը համարուի, հապա ինչ ըստ եղան, երբ տարրական առաջնութացքի արդյոց Եւն (Senne) գետը Հունականից գետ կը ասրիվցուի, փոխանակ՝ նեղդիսից (առ. էջ 46):

ինքնին, մէջ 1654 թիւն կը կրէ: Ենոադրին ընդարձակ ցուցախմբութիւն Մ'ունինք Հրատարակիչ Հայոցքէտէս կամ Հայութարած Հայոցքիտուն Թեառն թէրթիւն մէջ<sup>1</sup>, որը կ'ըստի թէս գրաւթիւնը մագաղաթի վրայ է ընտիր իշխանութիւն։ Հնադպյան Եթշատակարան կը պահի. որով գործ Թեառն ժամանակն անցիտ կը մատու. Հայոցքէտէս Հայութարած թէուականը կը մատոր է առաջնութիւններն, 1800էն ոչ շատ գերից Արմ մի միակ

5. Βαθύφιωσε λημνηραցոյն, "Եհծեսք քառօշակն պարարցան թե ոչ մոդրութեան,"  
Հայեկենագութիւն ք. ա. գ. ավանձ է Հրատա-  
պեկն շարք մէ հանի քայմ մանիս հնատարցրական  
բրոտիւններու — սահինեաց թարգմանութիւն-  
երեւն. մաս մ'իւ օրաշաշան թիթիթին՝ "Հնանին  
Հայադուութեան մէջ, մաս մ'ալ աւաննեն հնա-  
տարներով. Նորերս լրց հանեց, "Անզուի Դրա-  
պատակիւն, եռքը Տփին Մարտիրոսեանից տպա-  
նանէն. Ա. Եպիփանու անուն նոր գրութիւն  
Մ' և, "Եհծեսք քրոտակընն պարարցան թե  
ոչ մոդրութեան պանք, ոչ մայս մեծանուն Հե-  
նանիս մ'անանին կրեմու որ բանադառնութեամբ,  
թէ եւ վերջն հետո հայու պաշատ հայ գրա-  
նանութեան — այլ եւ իւր եղականութեամբ:

1 Zeitschrift für armenische Philologie. Marburg (Hessen). 1902. pp. 1-32. 97-117.

¶ Ըստ Կարենեանցի Յուցակին "Քառածալ Խօսքէնքն Ենափառթ պըսութեամբո՞ւ:

3 Այս կտորին երկու օրինակ կայ ձեռադրին մէջ։  
Օրինակ մը կայ համեմ Ա-ատիկանեան գրատան թիւ 3 ձեռադրին մէջ։

(փոքր հատած մը): Հայն թէ եւ ամբողջական է, սակայն համատելով յոյն հատակիոտորներուն հետ, պահան են ինչ ինչ անուններ:

βιώναρχοιν ήταν της περιόδου αυτής οι Κύριοι πρωθυπουργοί της χώρας, οι οποίοι συνέβασαν μεγάλες αλλαγές στην επικράτεια της Ελλάδας. Οι πιο γνωστοί από αυτούς ήταν ο Καραϊσκάκης, ο Καζαντζάκης, ο Καραϊσκάκης και ο Καζαντζάκης. Τα έργα των πρωθυπουργών αυτών ήταν πολύ διάφορα, αλλά όλα από τα οποία έφεραν σημαντικές αλλαγές στην επικράτεια της Ελλάδας.

Ծյու եկեղեցական մատենագրութեանց մէջ  
սպակ ի լուսահիմք պայմանակի գրութեանց, որութ  
ընդՀանուրապէս հնապատճ ժամանակին էին ։ Առ  
խօսին ըստՀանուրապէս եկեղեցական նույիրապետու-  
թեանց վրայ եւ ցուցակ են պատրիարքական ա-  
թոռներու, անոն տակ ի դրոյ մետրապոլիտաց եւ  
ինքնառութիւն եփիկուութեանց, նոյնաւու Սե-  
տրապոլուց եւ անոնց ներբյա եփիկուութեանց  
քէ Երբ է ասուց սկիզբն, շատ գժուալ է Հասաւ-  
ութեամբ որոշեն, զինաւորաբար յետապայից  
մծածած այլ եւ այլ փոփոխութեանց եւ յաե-  
լուածներուն պատճենաւու։

Գրութիւնն մեծ նշանաբարթիւն կրնայ ու սենել իւր հուսթեամբը, եթէ վաւերականութիւնը ցացուցի, — որ շատ հակածելի է՝ ըստ սրբամ հեղինակ կը ճանիցուի Ս. Եպիփան, որ Կապրեր Գ-ն գառու մեջ (ծնած է յօդեթերու պղոխ Պատրիարքին) իւր 3156։ Ի 403, Մայիս 12), Վանի հէ Համատեսի մէջ գրաւթեանց մեծ բարձրացնիւն է հասած է Ամիկ, որոնց ցացուց ճանօնք հնագոյն՝ Զ. գարեն վերը է 1866ն Հրատարակեց դիմական G. Parthey ի Եւրիլին Հերովզէս Գրամատիկով Ըստ Եմինյոսից հետ պատփառ դրաւթեանց ժողովական թիւն պահպան էնքն. այս ատելի լրց անեսն բարձրացնիւն իւնական թիւն էնքն. Բատկիւն իշխուելու արգամանի է չ. Գերեթիւն, որ ճանամարդութ նաև պայեալ

<sup>a</sup> Syncedemus et notitiae graecae episcopatum, acedunt Nili Doxapatrii notitia patriarchatum et locorum nomina immutata ex recognoscendis. Gustavi Parthey. Berlini 1862.

Նորանք հաստիստոներ եւ ցուցոց թէ Partheyի հրատարակութեան մէկ մասին Հեղինակի՝ և դառնաւ ապօռ Գեորգ Ակադեմիցի է։ Քննադատներ հրատարակեցն անեւ ոյն համեմագրին գործն առնենին ապաբարութեամբ 1890ի ի լայպիցի Հայկական ձեռագործ հաւաքածոյից մէջ ալ ցանցաւ չեն այսպիսի գրութիւններ, որոնք թարդմանութեան են յուրաքանչեն։ Ծիծեալ գիտականին է։ Պարթէի ժողովածոյին մէկ մասունքներ հայեցին. պատկեն 138—145 էլքուն, որ հրատարակեց Հայագէտն իւր թէրթին մէջ։ բայց հրատարակուածն փոքր հաստիստոր միայն է. 150—161 էլքուն, Վ. Եպիփանիան անուամբ պարծե 265—308 Անշեղոս Դուռապատճենուն<sup>2</sup>։ Դարձեալ ունից Գեորգաւ Կիպրացւոց գրութիւններ։

թէ թնչ. կարծիք յայտնած են երուպացի դասականները զրտվեանս վկարականութեան կատամամբ, մագի ք մայ անձանաւու բայց անվայր անվայր պէտք ենք համարիլ, իթէ Եպիփանա արքեպիփոնոց Կիարոսո՞յ անուաննեցը ւ. Եպիփան համինանք. Նկատելվ այս ի մէջ քերուած կաթօնիքութեան նստեած ու եկվուպառութիւններն, որոնց հաւանականորէն հասանակած են Զ- է դարերուն եւ ապա: Մատնանիշ կ'ընենք հսու ի միջի այլոց կ. Պարոյ եւ երուպացմայ առուներն, որոնք Հռոմէայ, Աղքասանդրից և Անդրեյոյ պատրիարքական աթոռոց շըբարու մէջ դրիբն պատրիարքանեած առողջ կը քերուին: “(Սախառանքի” պատրիարք Հռոմէա: Պատրիարք կուունդիսուուուլ: Պատրիարք Աղքասանդրու: Պատրիարք (առաջին) Անտիոքի պատրիարք իրաւունքի: Այսպիսի է արքէն, որ Ա. Եպիփան ժամանակ պատրիարքութիւն ունէին ինու Հռովմայ, Աղքասանդրից եւ Անտիոքոյ աթօնները: Երուպացմէմ ունեն մերապատութիւն յառաջ քառ կիցիորականութեան, որը նայն անցաւ իշխանութիւնն Անտիոքի, եւ Աղքամինու կայսեր (1117-18) նուագէնք եւաբն եղաւ եպայ եպիփանուանիստ կետարից

Հանդես Հայագիտութեան Ա. էջ 198-200. ուր

Հայուն համապատասխան յոյն քնադիրն ու:

Ա Արարատյան 1902: Ըստ թ. Հ. Թոքածակի  
հմտ. Բարձրագույն 1902. Էջ 456) «Համեմատ ժ. Պ. Դար-  
սկից Հպակեան թարգմանութեան հայ վանականէ»: Բայց  
դիմումնեան այս լուս կամ նեթառօթիքն մինչ է վաս զի-  
տայն առաջնային մլրդն, էջ 33 ճանապարհութեան մէջ կը կա-  
ռագ թէ երկու ձեռագիր սահման դիրասականութիւն մէ, ուր-

ԷՒԾ. (— 1179) Թռւ “Ճարդմանեցու ի Տեսն Ներ-

կոպոսի եւ կառանդինուպաւլսի մարտապաւլսին :

ան Ցարսոնի (Տեղադրություն 1175): Ալբան Խարբ-  
1179: Եկեղեց առ Վահագունք է Զենոպոլիսուն 1179:

Ранее я бы "был Человеком-Компьютером",

կողքին ըստ ի՞նչ դժվար է ըստ մենական գույքի

նն է, փոխանակ ընթեռնլու. “Եւ կառանդիւյ

ՀԱՅԻ, այսինքն Ա. Կերոկա Թարգմանած է օպ-

„, որուն ձեռնախառնիքն իր յեզած երեւ Անդրեա

Հայութեաց աշխարհական պատմութեան մասին. Առաջին համար Հայութեաց աշխարհական պատմութեան մասին. Առաջին համար

*—Inkings* 69 302-303.

Փակագծեալք չկան յունարէնի մէջ։

մետրապոլատութեան տակ: Նիկողոյ Ա. ժողովը  
(325) իւր է. կանսոնը լը չնորհց երուսակէմայ յա-  
ռաջնուան՝ “պատիւոյ”, ոյլ ոչ իշխանութիւնը”:

‘Ծանօթ է Եվեսոսի ժողովյա Ժամանակ’  
(431) Յօրինալ Երուսալէմացւյն պատրիարքութեան իրաւունքն աստմանը չափեն, որուն հասաւ Քաղկեդոնի ժողովը կամ (451) ետքը<sup>2</sup> – Նշնպէս և Կ. Պոլի, որ Ա. Եսպիֆանոս ատեն Հերովդիոսի մետրապոսութեան կը վերաբերէ: Հոս իրեր Հակոբակ կերպարանաց մէջ կը ներկայանան: Հերացիկի վը ըստ մեռած պատրիարքին կոստանդնովապալքի, (էջ 18) եւն: Կ. Պոլոց Ա. Ժողովյան մէջ (381) ընթունեցաւ ժողով պատիք աւագութեան յետ եպիսկոպոսին Հոռովհայոց:<sup>3</sup> Զայս քաջ գիտէ ինքն Եսպիֆան, որ նյոյ ժողովքին մէջ է ի Համա, որ Հաստատէց Ս. Պատրիարք Քահանական կ. Պոլոց ժողովյան կանոնները: Քաղկեդոնի ժողովյան մէջ փոքրէց Անաստատիոն կ. Պոլոց եպիսկոպոսը Պատմոսի, Ասիոյ եւ Թթակիոյ գաւառաց մետրապոսութեան իրաւունքը ձեռք բերել՝ Հաստատէց ուղեղով իւլ կանոննով, որ սակայն յօշանոցեան նյոյ ստանէն: Հոս այս ամէնը լիլով պատացած է (էջ 18 – 44): – Այսահի կածենք բաւական պացցյ է Զ. գարէն վար գնելու գրութեան ժամանակի: Ճբժետն զաւերականութիւնն. աւելին տեղեց աւ մէրժեն զաւերականութիւնն. աւելին Եւնցինք այժմ ուրեմն կարևորագոյն կատի մը, պայմանն աւենինք թարգմանիչն, թարգմանութեան ժամանակն ու ոճը:

<sup>1</sup> Հմայտ. Գլատու. տիեզ. ժողովոց ի Հ. Պ. Ա. Յովհաննան. Վիճակ 1847. էջ 49:

*s. Lüdem. Brück. Kirchengeschichte. Mainz 1898.*  
*b. 151.*

3 பின்மீது, பிரகாரம், 132.

• Unit 49 135-136

• Zürich. Üb. 69 230. & Brück. 151-152 &c.

է Ա. Հարց գրեթե, ծանօթ են իրեն Ս. Գրիգոր Սաստուածարտինի գրեթեր, այնպէս որ երբ կարուց կամ մէր Նախանձն կը մըշէ որ հոս կ'ապրէ երրեմն Հյաղակ Աստուած արան մը՝ Նորպավաք է Եռևանըէնի. Հմատ չէ Թարգմանած նիւթյոն, ոսց հետաքրքիր: Յանդշութիւն շկարծուի թերեւս եթէ այդ անականին անսնն եւս տանք եւ կողենը Ներսէս Լամբրոնացի: Ավրջնոյն համար թէ եւ շունինք զօրարար պատճառենք, սակայն գործեւեան ուղին Լամբրոնացոյ ուրիշ մէկ թարգմանութեան հետ ունեցած քանի մը նմանութիւնը կատած կը զարդարուցանեն ասոր: Առանձն համեմատութեան նեղութ գրաբառատիրին թարգմանութիւնն Մի եւ նոյն ամեն, մի եւ նոյն ուղարկութիւն, մի եւ նոյն անմոնութիւնն, գլխաւորաբար աշխարհագործ թեան մէջ, մի եւ նոյն ուղղագրութիւնն, սխալներն, այսու տարբերութեամբ որ հոս առանձին իր նախափորձն մըշն է, միշտ հոսունք օգնականուն:

Ուն. Հու մասնաւութ նույնական ուղարկութ գործութ առանձին անունն է:

իշեած հայ գաղթիքը յունաստրը նախառամ  
մեծ նախակութիւն ունի, սակայն շատ պալատ-  
ը լուսակ յարտ մասսամբ իւնիք կը նուուզի, Այս վե-  
ճակի մէջ գժուուր է հայ ընազդիքն նախականին  
փայտ գաղափար մէտ տալը, վասն զի օրինալութիւնը  
առէած զաղափարը ձեռաց առէնքն իւս առաջին  
ու անդին վզիսակներ կը վիման, և անդին  
առէնքն այսպիսի կերպարանը առած են, որ անհնա-  
րին է ուղղված դուշակել, իրաւանց ունի աս կող-  
նան չ չայս առանց օրինակութիւնը՝ «մենքնեանաս»,  
անհնանելուք; Այս այսպէս նկատեալին հանգերձ,  
անշնչութ մեծ մաս մ'ալ թթարմանչն վերցրելու  
ենք: Քանի մ'օրինակ բաւական կրնայ պատկերա-  
ցընել բնադրին վլմակը: Յունարեն Հայրա ծա-  
նօթ աննան հոռ իր գոնեանի փոխուած «Գանդին»<sup>8</sup>  
({մեծա, էլ 4}): այսուր Գանդիքը: «Օօրմածօս  
«Մարփական եւ այլուր Պնոնրփացոց, առաջինն  
դրագուաց քաջագործութիւնն է անշնչութ, թէ եւ  
թթարմանչն ալ կրնայ ըլլալ, համարուելով ծն  
յօթ: Պոնտուս(-տօց) = «Պանթափաւէլէ», որ այսու-  
ր գանձենք «Պոնտոս»: Փրայնած = «Փուլդից,  
փփու: «Փուլդիքիայ» եւն Ծառ առել կը պատսինք  
յանական հորման վերցրաւորութիւնը պահուած,  
թթամարպարա սեռականի. այսպէս «Առոնին յց-  
ինին Մօրացը փե. Միւնացոց ըլքըն. (ձ էպիսո-  
ուուց) Սոնձան «Անիապն» փե. Նսկիկապսն Անի-  
առաւացոց քըքին, եւն եւն Նշանիկշ շատ անի-  
մասս շշնչուածք մին է «ասիստառչնն Լազիկյ»  
Փաւակիդուն խօսք, ուր Յոնն սնին, ի՞րարչիան  
Լացիշչ (ձ էպիսուուց) ուս Փածօծօս = «Գանգա-  
ւանն ասինեամ եանիստան Փասիս: Դասձեա-

1 Η Κατασκευή των ιερών της Αρχαίας Θεόπολης περιλαμβάνει την αρχαία πόλη της Επανούσας, την αρχαία πόλη της Λαγκαδαμίας και την αρχαία πόλη της Σπάρτης. (Άρθρα 6 έως άρθρο 8-12) Σύμφωνα με την Επεργασία (Άρθρο 6 έως άρθρο 16) θεωρείται ότι από την αρχαία πόλη της Επανούσας η αρχαία πόλη της Λαγκαδαμίας και η αρχαία πόλη της Σπάρτης είναι σημαντικές για την αρχαία πόλη της Επανούσας.

Հ Ա Ր Ա Ջ Ե Խ Հ Ա Վ Ա Գ Ի Մ Ո Ւ Թ Ե Ա Խ Ա Ն , Ա . Է ջ 117:

Յ Արանգըն, կը դանուի եւ Ավելոսին մէջ. եղ 30:

Այս ամէնուն մէջ պիտի պահօնէր ի Հարկէ թագավորակից, քանի որ ամեռուր, բարբարոսական անոններ էին իրեն. այսուհետեւ պատասխ չենք գտնուի զինքն իրեն յայտնի անուանց մէջ: Ինչոք դժուէ, օրինակի համար, իւր բնիկ երկրներ, Կիլիկիոյ քաղաքներն, որոնց երբ կը պատահէ, ոչ միայն հրնին անառան կը տառապարագէ, այլ և նորոգայն ժողովրդեան անուանն առ կը կիւ, եւ այլեւայն յաւելուածենք աւ. այսպէս իրեն ծանօթ է՝ Յերեսապաւալիսն որուն վրայ հետեւեալ տեղեկութիւնն աւ կու տայ ընթիրողաց: Սա կոչ երկիցանց քաշագր որ է Մշնակէն՝ յօր կոյս կուռք Կայունանց (էջ 12), Սա կոչով երկրաց քաղաք, Թարգմանութիւն է Կերպութիւն (ἰερεύς = երեց, ուժուած է = պատասխ, որ է Մշնակէն (էջ 8): Նեմանս որ է Հէւսն (էջ 8, 16), Ներկիրս որ է Մարտիրոսաց քղզ (էջ 10), յոյնու Մարտրոսութուոււս: Փաւականս որ է Գէվնաձն (էջ 12): Սիսս որ է Արս (էջ 12): ՄՇնախս որ է Աւերաբերդ (էջ 14): Կապանուց քաքատ Ասուանածաբաթին Յանձն պարզագետ և ծնն (էպուսովոն) Նաշանշօն (էջ 34) եւն եւն Յատկանէ լուսի մասին չենք կրնար խօսիլ, ամբողջ անուն ըլլալուն:

Ինչպէս կը տեսնիք օրինակներէն՝ թարգմանութիւնն շատ հեղեղ Հանաբանական մէջ է։ Աւագդյան կ'ըլլար եթէ ընթերցողաց դիմութիւնն համար ժանանութեան մէջ ուղղուած ըլլային, որ ձեւը սովորական եղած է ամֆ (Հմտ. Հ. Տաշեանու պարզ ձերձուածից), Մեկնարկութիւնների, Ավագպետութիւն եւն որոցոց հրապարակութիւնների։ Հայոցէան թէեւ այս դիմութիւնն զանց առած է, ասկայն ուրիշ կերպով կը հայթայիթ զցու այս ինքն կցունի ի վերջը՝ “Ցանկ յաստի առնանց, քը, (էջ 57—117) որ լցու առած է մեր Սակայնական հաս պյուռեպահական կարգու կը գտնէ ընթերցողն իւրաքանչյլք անուն անփոփու ուղղագրութեան եւ բայց նաև լոյն ուղղի առնենքներ։ Այս կուսուիք “Բանանդակութիւնն յաւելուածով (էջ 111—119):

ԺԱՂԿԵՓՈԽՆՁ



1. Բերլինի հայկական ցուցահանդեպուն: — Եթք  
անցեալ տարի Պրաֆ. Մառ երաւաղէմ եւ Սիբի  
րած ուսուականական աստվածնելի ճամփորդութեանէն  
տես կը գտանա՞լ այցելեց նաևն մեր վանքը, ուր  
գրականութեան վրայ խօսք եղած ասենք՝ Հարա-  
ցուեցաւ ի միջի այցոց թէ Գր. Խալալաթեանց կը  
մատչնար եւ ինչ կարծիք նույն անոնց լուս: Հայոց-  
գէտակն կարծ զատասահանն եղաւ: “Փոքրիկ խալա-  
լաթեանցը, նա աշխատուու է, լաւ աշխատու-  
յուսասուու է նա:” Իրօց Պր. Բ. Խալալաթեանց  
գերմանական կրթութեամբ զինուած: “Լաւ աշ-  
խատուու է:” Արդէն ունի շատ որ համութեամբ  
դրուու առևորենք, եթեր: Եւ հայերէն աշխատու-  
թիւններ: Վարպատու ունի տպագրելի եւ կը  
պարտասոսի գեր հնկայ երկեր մք: Մեր մամոց  
տակէն նոր լոյս տեսած “ըշլաքերական նամակ”, մը  
կը ցողընք թէ Գր. Խալաթեանց մայսի գրչուն չէն  
որ իւր ազգին ծառայեցի կաշխատու: Հերոս լրա-  
դիրները ձնցիւնեցին թէ Պր. Խ. Գիտաւորու-  
թիւն ունի բերլինի մէջ հայկական ցուցահանդէպէ  
մը արքելու: Այս տարի ամառը պիտի իրականա-  
նայ այս գիտաւորութիւնը գերենանայ երեւելի  
անձնաւորութիւններէ կազմուած յանձնաւորութիւններաւ հայ-էրկրմ. ըշլաքերական նամակը  
հրատարակած է.

"Պատրի սահման 2եղ խօսքարհարար տեղեւ կայսերու, որ մենք զիտառորութիւն ունինք 1903թ. ամսաց Խերլինստեմ մի Հայութիւն ցացած հանգստու կազմվելու մէջ է ճենառակարգ թշնամի բարեւ եւ ի քաղաքանան հիմնարքի միանդամյան զուրկ է: Մենք կամքին Գերմանիոյ մայրաքաղաք քում Հայ ազգի անցեալ եւ ներփայ կլատուան, առաջ Նիթանան եւ Հոգեւոր արքանութ ընդհանուր պատկերը գերմանական հաստարակեթ եած ներկայացնել: Մեր ցանկութիւնն է դրա եւ գերմանական դիսութիւնն աւելի մեծ աշողութեամբ, քան մինչևս այժմ, Առաջնասարկել Հայ ընդհան եաւատանաթիւնն եւ աւելի պարզ պատկերացնել մեզ Հայ ազգութիւնն: Եթե ազգը ութեան խաղաղ կերպ ավալ ծառապել պահին՝ Տայառանի եւ Հայութիւն առաջին լոյն օջախառութիւնն հանդես գնել: Այս միակ ցանկութիւնն է: Թէ 2եր ազգը մի խաղաղ

1. Յանձնամարդկան (Commité) անդամների հետ. Դր. Ան-  
դրեա (Քրանտակուր), Պրօֆ. Գելցիներ (առաջնագույն),  
Հայաստանի Դր. Ավագոստ, Դր. Էշովսկի (Schiller թա-  
տրոնի գիրքիկուր), Պրօֆ. Մայեր (պատմաբան), Պրօֆ.  
Գիշեց (ասակարենական), Պրօֆ. Խեցիկը (արագածան-  
կան, հանդապահ), Ընդունակ Հայրապետ Դր. Ֆեդիկ, Կապե-  
տանական Դր. Անդրեա, Պրօֆ. Արքայական:

